

Ա. ԳՐԱԿԱՆ

ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա Ա Ռ Ա Զ Ի Ն

Անկասկած որ Աստուած կ'ընտրէ իր ժառա-
ները նոյնիսկ իրենց ծնունդէն առաջ?

ԵՓԻԿՑԻՏԵՎ

Եօթ շաբաթներ սահեր, անցեր էին Օ-
տարականի խաչելութենէն եւ յարութենէն
ի վեր, սակայն մեծ զոհին յիշատակը դեռ
կը մեար թարմ հողիներու խորը: Աշա-
կերտներն ու հետեւորդները ցաւէն ընկ-
ճրած և հալածուելէ զգուշաւոր, կը մնա-
յին դեռ ծածկուած աչքերէ:

Օտարականի յարութենէն յիսուն օրեր
յետոյ, երուազէմի մէջ կը հանդիսաւոր-
ուէր հաւանձերու երախայրիքի տօնը, որուն
կը լծորգուէր աւանդարար նաեւ օրէնքի
արւաշւթեան յիշատակը:

Այդ օրերուն, Հրէսաւանի մօտաւոր եւ
հեաւոր վայրերէն Երաւազէմի եկող ուխ-
տաւարները, Տանարին ընծայ կը բերէին
իրենց հունձերու երախայրիքը, բեղոցած
սայլերու եւ գրաւաներու վրայ, խոկ զա-
ռաւելիք կեդանիներու եղջիբները կը պրե-
նըւէին գոյնզպոյն ժապահներով և ծիթե-
նիք սուերով: Նուիրաբեր իւրաքանչիւր
խումբը ներս կը մտնէր քաղաքէն, սրինց-
ներու եւ ծննդաներու նուազով եւ ուրա-
խութեան բացականչութիւններով: Տաճարը
այդ օրերուն կը յորդէր ուխտաւորներով,
եկած սփիւռքի բաւոր անկիւններէն: Ամբողջ
Տաճարին հրապարակը ալեկոծ ծովիք մը
պէս կը ծփար այս խայտաճառուկ երանգա-
ւորումէն, որոնք երկիւզամօրէն կը խոնար-
հէին Տաճարի ներքին սրբարանէն հոսող
զյուին, դիսուլով ներմակաղզէսա ու բո-

կոտն զեւսացիներու զոհաղործութիւնը
որպարանի մուտքին, ինչպէս նաեւ լսելու
արծաթ փողերուն ձայնը եւ երգելու սաղ-
մոններ:

Պէստէկոստէի այդ հանդէսին, Տաճարի
դափիթը լիցնող բաղմութեան մէջ, իրենց
զգուշակոր բայց ուշագրաւ կերպարանքնե-
րով կը կենացին խումբ մը ժարդէր եւս,
ուխտաւորներու հետաքրքրութեան առար-
կայ: Իրենց երեւոյթը չէր որ կը տպասորէր
դիստողները, որովհետեւ Գալիլիացիներ էին
անտնք եւ ընտանի բոլորին: Աւշագրաւը ի-
րենց արաւայայուութիւնն էր, որ անըմբըու-
նելի սքանչացումի մը մէջ ըղձակաթ,
պրկուած շարժաւմներով, իրենց թրթուուն
էսթենէն բխող, եւ չոզաքակ նայուածք-
ներով, իրարու կը փոխանցէին այդ պա-
հան իրենց գլացաւմները, արտակարգ բր-
մայլանքի մը ընդմէջէն: Բոլորը վերացած
երկնքին կը նայէին, անհուն դոյէ մը բրո-
նըւած: Բոլորի աչքերուն մէջ լոյսեր, եւ
դէմքերուն վրայ անսովոր անձկութիւն մը
կար: Անոնք երկնքի աստղերուն հասնելու
միգին մէջ էին կարծես, անջատուած ամ-
րողակին այս աշխարհէն:

Գիխաւոր խօսողը, միջին տարիքով,
բարձրահասակ, խիս եւ գորչ մօրուքով եւ
մագերօվ մէկն էր: Ձերմեռանդ իր գէմքը,
ակօսուած կեանքի ցաւերէն եւ մանկունակ
իր հայուածքը, խորապէս անկեղծ մարդու

մր տպաւորութիւնը կը թողար ամէնուն վրայ: Խօսողին ձայնը հակասակ իր մեզմ և անարուեստ շեշտին, կը հնչէր ներջնուումոյ եւ տիրական, տարրեր աշխարհէ նկող պատշաճաւորի նման, որ մոոցած էր ինք-դիմքը սրբազն իր կատառմին մէջ: Կը խոսէր դժուար հաւատալիք բաներու մասին, խոտութեամբ եւ հաւատորվ, գրաւելով ուշագրութիւնը խմբուած ունինդիրներուն:

«Եթուու որ խաչուեցաւ Գիղատոսի հրամանով, Պատէքի նախօրեակին, ուրիշ մէկը չը բայց խոսացուած Մեսիան: Խաչուուզը յարութիւն առաւ մեռելներէն և յայտնըցաւ մեզի բոլորին, իր աշակերտներուն եւ հետեւորդներուն, Զիթենեաց Լեռան վրայ: Մենք մէր աշքերով տեսանք զինքը և մէր մասներով շօտափեցինք իր վէրքերը: Անոր զէմքը նման էր մարզու մը՝ որ անցած էր մահէն բայց կը մնար կինդամին: Ի զարմանս բոլորին, իր ըստաները հաւատատերու համար մէջերումներ կ'ընէք Սաղմոններէն եւ մարդարէներէն, որոնք նախաձայնած էին Մեսիային դալուստը: Անհերնդիրներուն մէջ կային երդուածէմացիներ եւ արտասահմանէն եկողներ, որոնցմէ շատեր աակաւին կը յիշէին Գալիլիացի Վարդապատին ոզքերզութիւնը, որ Պատէքի Տօնը վերածեր էր արինուա հանգէսի մը:»

— Բնաւ լուռա՞ծ է որ մարզ մը մեռելներէն յարութիւն առած ըլլար, հեգնախառն կը քրթնջէին Սադուկեցիները, արհամարհանքով դիմելէ վերջ խօսողն ու իր շուրջինները և Այս անմիտները պէտք է վըտարուին Տաճարի Հրապարակին, զաղոտորելու համար ժողովուրդին մաքուր հաւատըր:

— Իրենց յարութեան հաւատքին համար չէ որ պէտք է վարուին անոնք այս սրբազն վայրէն», կը յարէին Փարիսեցիները, «այլ անոր համար որ խաչուած մը իրեւ Մեսիա կը դաւանին: որովհետեւ գրուած է, անիծեալ րիայ ոն որ վայսէն կը կախուի:

Ամրոխին մէջ կեցած էր նաեւ երիտասարդ մը, արծուեցիթ, շղարձակ նայուածքով, կարճահասակ բայց հաստավինդ,

որ կ'եռար իր գայրոյթին: «Հրահանիր, կը զոսար ան, այս մարդերը մոյուրեցաւցից ներ են, եւ հայհոյող ճշմարտութեան, ուս րովհնես: Աստուծոյ օծեալ կը դաւանին մէկը որ խաչին վրայ մեռած է: Բոլորը այդ վերջինին կը նայէին: «Սօղոս Տարունցին է», ըստ քովի Փարիսեցին իր ընկերովը, «Հոս եկած է աշակերտելու նշանաւոր Խարի Գամազիկին: Յետոյ յանկարծ, ուժդին հով մը, կարծես բարձունքէ մը իջած, ջրիչէի մը ուժգնութեամբ յեցուց Տաճարին հրապարակը, խիտ բայց զովաշունչ ալիքներով: Բոլորը քարացած երկնքի խոնարհող կամարին կը նայէին, ուրիէ կայծակներ կը տեղային վար, անձան, լեզուներու ձեւով: Տաճարէն ներս լուս էին սաղմուները եւ բազմութիւնը զարհուրած Գալիլիացիներուն կը նայէր, որոնք կարծես բոցերով շշապատուած, կ'աղօթէին բարձրամայն: Բոլորի մտքին մէջ նակամ մը եւս կը շնուռէ ընոց նետուող մանուկներուն պատկերը, Գանիէլի Գրքին մէջ նկարագրուած:

Տպաւորութիւնը տահմուկեցուցիչ էր. ունկնդիրներու մտքի եւ հոգիի ածուխներուն վրայ կը թափէին կայծեր, կրակէ լինուներու ձեւով: Խօսողն ու իր շուրջինները կը թուէին խորհրդաւոր հակներ, որոնց վրայ հանգչած էր Աստուծոյ Հոգին: Դուրսէն եկող Հրեաները Մանաւանդ, ճնշումի ատէկ էին եղած յայտնութեան: Աւրիշներ, երագուն եւ մտախոն, կ'զգային թէ երկնքին նորէն կը բացուէր իրենց գլուխներուն վերեւ, եւ Մեսիան որու մասին կը խօսէր Գալիլիացի մկնորսը, կեցած երկնքի մուտքին՝ կը հրաւիրէր բոլորը իր նոր արքայութեան:

Սօղոս ըստ երեւոյթին, ազգուած չէր երեւը եղանձներէն. «Մեսիա մը որ խաչուէի եւ թաղուելէ յետոյ, յարութիւն առեր է մեռելներէն կը քրթնջէր, երբ Տաճարէն տուն կը վերսղառնար: «Ո՞ւր սովորած են ասոնք այս բոլորը», կը խոկար Սօղոս, հաւանաբար հեթանոսներէն, որովհնես Քանանացիներուն Աստոնիսը և Բարելացիներուն թէլ Մարգուկը մեռնելէն

վերջ կեանքի վերադարձած կը նկատուին
յիրենք պաշտօնենքն էն Բայց խօսողները
Գոլիլացցիներ էին։ Միւս կողմէ առկայն
այս եղինուիները իրենց քարողածր կը հաս-
տառէին մարդարէներու նախաճայնութիւն-
ներսով։ Եսայիին բառերը կարծես իրենց
մասած Մեսիային համար գրաւած ըլլային։
Խրայէլի բայց, Օծեալ Մեսիան, ան որ
պիտի դայ ամպերու վրայէին, չըջապատ-
ռած երկնային առենով, որ պիտի հնձէ
բոյոր ազդեցը եւ որաներու նման պիտի
սփռէ իր տաքերածն ապջես, ընտրեալը, որ
Աստուծոյ հետ կը տոեղծագործութիւնն
առաջ, խալուիք՝ և՛թանոսներէն, առանց ի-
րեն օգնութեան կանչելու երկնային զօր-
քերը։ Մակայն որքա՞ն կը պատշաճէին
Մարգարէին խօսքերը ըսուածներուն, ի՞նչ
հըշչային զուգապիպութիւն, կը խորհըր-
դածէր Սոզոս, ու չէր կրնար լուծում մը
ցտնեց այս անճահ հանելուկին։

իր ճամփառն վրայ հանդիպեցաւ լիբա-
րը ած հրեաներուն, որոնք զարժանքով կը
խօսէին Տանարի մէջ իրենց տեսածներու
և լածներու մասին։ Հսուածները մտա-
ծումներու իրական յեղափոխութիւն մը
կրնակին բարուցանել սիրտերու մէջ, եւ
կայծ մը պիտի բաւէր որ Երուսաղէմը
բռնկէր Նար բոցէ մը։

— Սակայն մարդարէութիւններու եւ
հրաշքներու ժամանակը անցած կը բուժ
ըլլալ, կը խոկար Ազգս, «այժմ երկինքը
դոց է եւ Խորայէլը մոռքի մէջ հստած
կ'սպասէ: Մարք մարդիկ միայն, որոնք ի-
րենց մէջ ունին Աստուծոյ գիտութիւնը, իր
կազմին աշքիր Խորայէլին: Աստուծած զի-
տուններու եւ օրէնսդիրներու բերնով կը
պատղամէ իր գործն ու օրէնքը, իրեւ միակ
մարդարէութիւնը մեր օրերուն: Զկնորս
ներն ու տգէտները զառանցելէ առաջ, թող
օրէնքը աերտէն, անասյաթաք ընթանալ կա-
րնանդու համար Աստուծոյ լոյսին մէջն:

2

Սողոսի մէջ երկու անձնը կային, որոնք
տիբրապետելու մասուն պայքարով՝ ի-
րարու հետ կը մարտնչին, նման Յակոբին
և Յուանին, իրենց մօրը արդաշելին մէջ։
Սողոսի մանկութիւնն ու պատանութիւնը
անցած էր Տարոսոն, իր շալագործ հօրը հա-
մեսաւ յարկին ներթաւ։ Իր գիտակցութեան
առաջին օրերէն, կ'զգար թէ ինը կողքա-
բանկ մըն էր, ապականութեամբ յարգաղ-
ճէթանու ովկէնանուին մէջ։ Արնակոնի կից
և զողո գաբրոցին սուացաւ իր նախնական կըր-
թութիւնը, ծանօթացաւ իր ժողովուրդի պատմութեան օրէնքին, Հնգամատեանին,
մարդարէական գրքերուն եւ ուրիշ սրբա-
զան աւանդներուն։

Սողոսի դիւրին բռնկող միտքը՝ խորա-
պէս աղղուած էր մարգարէական յայտնու-
թիւններէն եւ իր մտածումը, իրականու-
թենէն անդին, կը ծփար գեղեցիկ մտա-
պատկերներու ջուրերուն վրայ, որուն ա-
լիքները իրեն կը բերէին աեսիլներ քաղցր
ու յայթապանձ, իրենց փառքին ցուքը որդի-

ռելով իր գէմքին: Կ'զգար թէ մօտ էր օրը իր ցեղի յուգնաղէտ գերութեան նւ Մես- հաւի պատճեան:

Տարսոնը սովորական քաղաք մը չէր
այդ օրերում, այլ Հոռվմէական կայսրու-
թեան բարգաւաճ ոստաններէն մին, շոշո-
ղուն դոհարի մը պէս Խոսած Տարսոսեան
քաներու շուքին: Կիւթնոու գետին ջուրերը,
Տարսոսի ծիւներէն գոյացած, կը կապէին
Փոքր Ասիոյ այս նաւանդը Միջերկրակա-
սին: Առեւտուր, Եղիպտոսէն, Ասորիքէն եւ
Յունական կղզիներէն, արհեստներ, լեզու-
ներ, կրօնքներ, այլազան եւ խարսարդէտ,
իմաստասիրական դպրոցներ, Հոռվմէական
լեզէններ եւ աշխարհի բոլոր անկիւններէն
և կող օստարականներ կը վերածէին զայն մի-
ջազգային ոստանի մը, Հաւասար Անտիոքի
եւ Աղեքսանդրիոյ: Հարստութեան, Հա-
նոյքի եւ մտքի կեզդոն մը ըլլարու Հանդա-
մանքէն զատ, Տարսոն կը յայելէր բարձ-
րագոյն պաշտպանութիւնը Հոռվմի, եւ իր
տուաննեանցորհնեալ բնակիչները, Պատպէսսի

և կեսարի օրերէն սկսեալ, կը վայելէին պառմայիցի քաղաքացիի իրաւունքը։ Սուհայի անուաննելիք ցոփութիւնը Արեւելքի, յուծուած Յոյն նուրբ ապականութեան, կը վերածէին Տարսոնը անդարոյութեան մեծ կեղրոնի մը։

Յոյն եւ արեւելքան աստուածները զաւադրութեան մէջ էին հոս կարծես, բնկուղելու մարզուն հոսին ապականութեան անեղը ոմիչտանի մը խորը։

Հելլէններ, որոնց արիւնը խառնուած էր տեղացի ժողովուրդներու արիւնին, կը տիրապետէին։ Անոնցմէ վերջ իրենց թիւսովն ու աղեցութեամբը կուպային Հրետները, բերուած հօն, մեծաւ մասոնք, Անտիքոս Եփիփանի օրերէն։ Սօղոսի ազգաւոհմը վերջն Էկանենքն էր, ըստ տւանդութեան Գալիլիայն։ Ան ինքիննը կը նկատէր Բենիամինի ցողին եւ իր Սօղոս անունը Իսրայէլի առաջին թագաւոր Սաւուզի անուննէն կ'ածանցէր, որ Բենիամինի ցողին էր։ Սօղոսի Հայրը ծանօթ անձնաւորութիւն մընէր Տարսոնի մէջ եւ ունէր Հոռվմի քաղաքացիութեան առանձնաշնորհումը, որ կը տրուէր ճոռվմէն դուրս միայն անոնց՝ որոնք ազգեցիկ էին կամ Հարուստ։ Սօղոս իր ծնունդին ունէր այդ իրաւունքը, որ շատ օգտակար պիտի ըլլար իրեն իր առաքելութեան ընթացքին։ Յունարէն իր Երկրարութեան ընդունուած էր, որու չնորդի հաղորդ եղաւ Հելլէնն զրականութեան եւ ժամանակի տիրող գաղափարներուն։

Սօղոս կ'անցնէր ամէն օր Տարսոնի արեւուարայց ապականութեամբ թրջուած փողոցներէն, ժամանակ թէ Աստուած ինչո՞ւ Հրետներն ու Հեթանոսները միասին ստեղծած է։ Նիթէ Ան Հեթանոսներուն եւս երեւէր եւ ուխտ ու դաշինք կնքէր անոնց նախահայրերուն հետ, չնորհելով անոնց Օթէնը, գուցէ անոնք ըլլային այնքան ապականած։ Կը հաւատար թէ երբ Մեսիան գար, ան երկորդ Մովսէս մը պիտի ըլլար հեթանոսաց, գարծներով գանոնք բոլորը Հրէութեան։ Սակայն Մեսիան կ'ուշանար։ Այս

ժամանամներով ասոյորսւած, անջտառ էր ինքիննը աշխարհէն եւ նուիրած ամրութովին սրբազն պիրքերու ուսուածնասիրութեան։ Զէր ժամաներ կարելի հանդիսանածքի մասին, ոչ աշ ամուսնութեան եւ նման հաճոյքներու Մեծ իղձ մը ունէր ծարուազէմ երթալ, խմելու Հրէական մշտակոյթի իր մաքուր աղբիւրէն և առ ոտու Հիւրէի դպրոցին վետ Անձանուն Խարի Գամազիէլի։ Իր այդ փափաքը շուտով իրականացաւ։ Իրեն համար Երուազէմ ապրիլ դժուար չէր, որովհետեւ հոն ունէր ամուսնացած քոյր մը եւ աղղականներ։

Աստուածոյ սէրը եւ Խորայէլի փրկութեան հաւատաքը զոյլ խարոյիկներու նման կ'այրէին իր ներսը։ Հաւատքը ամէն օր ապրող իրականութիւն մըն էր իրեն համար։ Ապառող էր Փիղիքապէս, Ենթակայ քանի մը հիւրունդութիւններու։ Հակառակ այս իրողութեան խստակեաց էր։ «Աստուած սիրածները կը տառապեցնէ», կ'ըսէր, «Անզութիւնները Տիրոջ պարզեւներն են սուրբրերու տրուած»։ Կ'ուզէր իր գոյութեան րուրզին հիմերը երկնքին մէջ հաստատել, զայն բարձրացնելու բաղանքը կ'ո՞չնչացնէր իր մէջ աշխարհէկի բոլոր տենչերը։ «Սուրբրերը կատարեալ ենք, կ'ըսէր, «որովհետեւ միկ ըրած են մեռնելու երկրաւոր ամէն բաղանքի համար, կեղրոնացնելով իրենց բովանդակի հութիւնը Աստուածոյ մէջ»։ Հետէի դպրոցը կը հարհանէր հոգ տանիլ տուղջութեան, եւ ծանր ուժամերով տուրքերուն նմանելու խաղը շիազալ, որ կրնար տաշնորդել ենթական հպարտութեան։ իսկ հպարտութիւնը սուրբին համար նման էր խնձորին մէջ ինկող որդին։ Գամազիէլի խրասն էր իր աշակերտներուն, երիտասարդ ամուսնանալ եւ ունենալ արհեստ մը, որպէսպէս ծերութեան՝ կողովին մէջ հաց ունենային։ Սօղոս ունէր իր զաղումը, իսկ իր կինը յաւիտենական կոյսն էր, Աստուածոյ Օթէնքը։

Սօղոս իր արհեստին բերումով, իբրև վրանազործ, մօտէն յարաբերութեան մէջ

էր հասարակ ժողովուրդին հետ : Կեանքը կը ճանչնար ոչ թէ տեսութիւններէն , այլ մարդոց հետ իր ունեցած շփումներէն : Իր աչքին առջեւ էին ամէն օք խեղճ ժարդեր եւ կիներ , նոյնիսկ երիխաններ , որոնք կը բաշխէին իրենց ժամանակը , անձը եւ ուժը՝ կոոր մը հացի փոխարէն , եւ շատ յաճախ չէին գտներ զայն : Այդ խեղճերուն միակ յոյզ Մեսիան էր , որ օք մը պիտի կանչէր զիրենք հասուցման ; Յաճախ կը լսէր որ այս անժառանգները կը խօսէին արդէն եկող Մեսիային եւ նոր կեանքի մը խոսուուներու մասին , եւ իր հոգին կը լիցուէր զառնութեամբ և զայտոյթով : «Ասիկա Գալիլիացիներու ցանած սերմերու արդասիքն է , կը խորհէր ան , արժատ արձակած այս խեղճերու հոգիներուն մէջ : Եթէ Մեսիան եկած է , ինչո՞ւ աշխարհը տակաւին կը ննջէ իր ժեղքերու բարձին վրայ եւ իսրայէլը կը մնայ շղթայուած , Հռովմի ոտքերուն ներքևս : Պէտք է գուրս վտարել Տիրոջ այզին այս աղուէխոները , որոնք իր գեր շհասահողուրդները կ'ուտեն : Ո՛չ միայն միաժիտները կը թակարգաւին այդ խարերանիրէն , այլ նաև իսրայէլի լաւագոյն զաւակները : Տակաւին երէկ , Ստեփանոս եւ Փիլիպոս , ուշիմ եւ աղնիւ աշակերտները Գամմազիէլի , անոնց ծուզակը ինկան , Քունաւորուելով եկած Մեսիայի մասին բառածներէն : Ամէն օք նման զոհերը կ'ածին , իսկ իսրայէլի կրօնական իշխանութիւնները ձեռնուծալ ուշինչ կը փորձեն ընելք : Այս եւ նման մտածումներ կը ծուատէին իր հոգին , աճեցնելով իր սրամառութիւնը նոր աղանդին նկատմամբ :

(Ծառ. 1)

Ե.

